

\*  
\*\*

Ֆրանսական ամենն շեղինակաւոր պարբերազրելը կը բարձրանայ սակայ յօրուածները հրատարակել Թարգրիոյ մասին, որ ուղղակի կամ անուղղակի կը խօսուի նաև Հայոց և Հայաստանի մասին: Ռըզիս դէ գեօ Մոնդի տե-տութիւնները ոչ միայն Ֆրանսացիներու համար յարգել են, այլ բոլոր երկիրներուն և մանաւանդ այն իւրաքան-չիւր երկրին համար զոր կ'ուսումնասիրէ: Իր քաղաքա-կան տեղեկութիւնները անով մանաւանդ բարձր են, որ իր լաւ ընտրուած յօդուածագիրները ոչ միայն ըմբռնե-լու կարողութիւնն ունին և լաւ պատկերացնելու, այլ և բոլոր միջոցները, նիւթական թէ շեղինակական, զբա-նուելու բոլոր գիրքերուն վրայ և կազմութիւնները ան-միջական կերպով քննելու:

Եւրոպա եւ երեսասարգ Թիւրքիա սիտադսին ներքե Ռշէ Պիւնն, աչքէ կ'անցնէ բոլոր Թիւրքիոյ արդի կա-ցութիւնն ու կազմակերպութիւնը: Պիւնն կը յայտնէ թէ Սահմանագրութեան վերահաստատմամբ կը յուսացուէր թէ հուսասարակչութիւնը կը տիրէր երկրին մէջ և Ա-րեւելեան հարցը կը վերջանար: Ինչ որ չեղաւ: Յետոյ կը բացատրէ թէ որքան բարեփոխութեան կարօտ կ'ենք կան աչրութեան ներքին կազմին մէջ: Սկսելով երեսաս-արգ Թիւրքերէն՝ նա անոնցմէ մաս մը պարզ գաղափա-րաբաններ կը գտնէ, գտնոնք որ Ֆրանսա և Զուիցերիի ուսած են, սաանց փորձ և զործարկական մարք ու կա-

րողութեան. միւս կէտը՝ զինուորական բռնապետներ՝ Գերմանիա ստորգնեցը: Խորհրդարանը՝ եւրոպական նը-մանօրինակ Հաստատութեանց արտաքին կեդեան ունի միայն գեօ: Օրինաւոր իշխանութեան մէջ՝ ուրիշ իշխա-նութիւն մըն ալ կայ՝ կուսակցութիւնը, աւելի զօրաւոր առ յուսակոտ: Կ'երազեն այս փոփոխութեամբ Թիւրքիոյ շին սահմանները՝ ինչպէս էր Քայազաթի կամ Սիւ-ւէյմանի օրով: — Տնտեսական կարգին մէջ ամէն բան բարեփոխութեան կարօտ՝ դատարանականը, քաղաքա-բայնականը, առևտրականը, զոյրացական և ստորկա-նականը: Հիմնական բարեփոխութեամբ միայն կարելի պիտի ըլլայ կանգնել այն զաւանթները, բոլորովին ան-խնամ ու աւերակ, որոնք ժամանակաւ Հոռմէական հա-րըստութեան ազդիւրներն էին: — Թիւրքիա կը ձկար փոք ազգութիւնները լռեցնել: Նկատելով ջրէական ազգերուն շահերը՝ իր արդի զինանալիտական կազմութիւնը լաւ է: Քայոց պիտի կորսնցնէ շատ աչրութեանց համակրութիւ-նը, եթէ համալսական մկտելով, համաձայնութիւն մը գոյացնէ Գերմանիոյ հետ՝ իրը հովանաւորող նոյն ուղղութեան: Յօդուածագիրը կը թելադրէ Թիւրքիոյ շա-նալ աւելի հաշտ երթալ Ֆրանսայի հետ, որ կը իրա-տանայ իր բոլոր բարոյական և նիւթական աջակցու-թիւնը, այս առթիւ անգամ մըն ալ զբրբելով ու քննե-լով Թիւրքիոյ վերջին փոխառութեան առթիւ ծագած աշահութիւններն ու Թիւրքիացութիւնները:

Ռշէ Պիւնն անկեղծ բարեկամ մը կ'իյրէի Թիւրքաց, Գաւառներու բարեբաժան համար անհրաժեշտ կը գտնէ սպակեղորոնացման գրութիւնը:

Ք Ո Վ Ա Ն Պ Ա Կ Ո Ի Թ Ե Ն Ն

	Էջ
Հայականութիւն . . . . .	97
Անգերեկէն Հ. Յ. — Դասեր Հայոց	
և Հայաստանի հնագոյն պատմութեան.	99
Անգերեկէն Հ. Ն. — Լէօ . . . . .	107
Տերօնցի Հ. Ա. — Հոմանիշ բառեր	114

	Էջ
ՀԱՅՈՒԵՒ Հ. Վ. — Մէքէի Աւետա-	
բանին Յ տառը Մենապիր կը մնայ .	128
Կանեղ Օղանաւորդը . . . . .	141
Գիրքեր ու թերթեր . . . . .	143

Ա Չ Դ

Խմբագրութեանն ուղղուած այն յօդուածները որ չին տպագրուիր, ետեւ չեն դար-ձուիր, զորոնք ստանալու համար յօդուածագիրները պարտաւոր են ճանա-պարհի ծախար հոգալ: